

է իր ազգեցուվթիւնը այլ տեմնատդէս շրբ-
ջաններուն մէջ իսկ :

Իրնանց ըսել թէ Բաֆֆի ինքնարուի է,
ոչինչ կամ ամենաքիչ օպուուծ է եւրոպա-
կան գրուածներէն. գրութեան հանդարտ ոճը,
միակերպութիւնը, նկարագրութեանց մէջ եր-
բեմ շատ ընդարձակութիւր, և չափազանցու-
թիւնները կը կորսուին լուսաւոր գաղափար-
ներուն, ժողովրդական ճշգրիտ նկարագիր-
ներու և ուրիշ յատկութեանց մէջ: Բաֆֆի
տոսկ վիպասանութիւն՝ չաւանդեր ներեւակա-
յական բանաստեղծ չէ: Հայ աշխարհի ա-
մենէն սիրելի աւերակները գծելով, հոգերը,
յոյսերը, ձգումները նկարագրելով, կեն-
դանի գոյներու տակ, իրական կեանքէ առ-
նելով. ձգիչ է յուզիչ է: Կնքենց ուրեմն
կրկնեավ Բաֆֆիի վրայ՝ զմայողի մը խօսքը
թէ « Բաֆֆիի գրական բովանդակ արժանա-
տորութիւնը մի անգամէն բացայացնելու հա-
մար՝ բաւական ըլլայ ըսել, թէ՝ ով որ չէ
կարդացած Բաֆֆիի գրուածները, այսպիսին
չէ Կարող հայկական ժամանակակից գրա-
կանութեան ծանօթ համարիլ ինքզինք: . . .
Բաֆֆի վիպասան է, բառին ամբողջ նշա-
նակութեամբն, և կը շեշտանք, Հայոց մէջ
առաջին վիպասանը »:

Գ.Ա.Մ.Ա.Ռ.-Ք.Ա.Թ.Ի.Պ.Ա.

1833-1892

ՍԵՊՏԵՄԲՐԻ 23ին Նոր-Նախիջևանի
Ա. Խաչ վանքի մէջ հանդիսավ բացուցաւ
Գամառ-Քաթիսպար արձանը. որ պսակեց
մեծ բանաստեղծին երիտասարդութեան ա-
տեն երգած այս վանք տողերը.

Բայց կոռէէ Թողնել պատեղ մի արձան,
Որ դատ դար մընար ամուսը անկրծան:
Ես երգեցի երգ ուրուն ու անուշ,
Խմ քընարի ձախն եր մեղմիկ ու քնքուչ:

Ասդ անուշ ու քընքուշ երգերուն համար

պէտք էր կանգնել անմոռանալի յիշատակ
մը, արձան մը . . . :

Նոր-Նախիջևանի մէջ գրաւ իր բայնը
(նոյեմբեր, 8) մեր գեղգեղիչ սոխակը, Ռա-
փայէլ Պատկանեան. բանաստեղծ էր պապը
Սիրովրէ վարժապետ, աւելի մեծ բանա-
ստեղծ էր Հայրը Գաբրիէլ քահանայ, որն
թեւոց տակ սորվեցաւ նոուողել, երբ 1850ին
սկսաւ սա հրատարակել Թիֆլիսու մէջ,
ուսւահայոց առաջին աշխարհաբար « Արա-
րատ » շաբաթաթերթը, սակայն գրաբար էր
Ռափայէլի առաջին երգը, այսինքն, « Թըու-



ՌԱՓԱՅԷԼ ՊԱՏԿԱՆԵԱՆ

նակ» անունով ուսւերենէ թարգմանած ու-
տանաւորը: Գեռ հազիւ սկսած էր Ռափա-
յէլ, Լազարեան ճեմարանի մէջ, Մ. Լիմինի
ինաւոց տակ ուսման ճաշակն առնուլ, և
ահա կանչուեցաւ Թիֆլիս ուսուցչութիւն
ընելու Ներփակեան դպրոցի մէջ, որուն տե-
սուչ էր Հայրը, և աշխատակցելու Արարատին
որ ուժ ամիս միայն կեանք սևնեցաւ: Եւ
այդ կարճատես շրջանին մէջ, բաց ի վե-
րոյիշեալ ուսանաւորէն՝ որ իրը գրաբար ա-
ռաջինն ու վերջինն եղաւ, գրեց ուրիշ հինգ
ուսանաւորներ ալ պարզ և սահման աշխար-

հարաբով։ Ի գերեզման Լևոն վերյին բացատրի, Մահ Զարմայր նահապեսի, Համակերպութիւն Յորայ, Շինականի առաօտեան երջ, Շինականի երեխոյնեան երջ, ասոնցմով հայուն անցեալը ու ներկայն, պատերազմի ու մշակի գատար նուագեց։ Տէր-Գարբիէլի թերթին զագրելովը Բափայէլ ալ անցաւ իր հօրեղորորդուոյն՝ Քերոբէ Պատկանանի քովլ, Դորպատի համալսարանը։ այի տեղ կըթուած էին Արտմեան և Նազարեան, հուն 1840ին վերջերը Լազարեանը՝ իրենց հոչակաւոր ուսումնարանին բնուուակ աշակերսներն կը դրկէին իրենց հաշուով, ուսումնին շարունակելու համար։ և այդ ուսումնուներն էին որ թարգմանեցին շատ մը երգեր որ հիմայ ազգային զարձած են, և անոնք երգեցին Ծիծեննակը։ Այսպիսի կեդրոն մը ահա կը գտնուէլ Բափայէլ 1852ին, և ուսի թուականը կը կըն «ՈՒրոյ Երգը» և «Հայոց զիինե» ոստանաուո՞ները։ Նոյն տարին անցաւ ի Մոսկովա, և մոտա համարաբանին պատմական-լիզուազիտական



ՆՈՐ-ՆԱԽԻՋԵՆԻՆ ԲԱԺ. ՊԱՏԿԻ ԱՌԱՋԵԱԾԵՆԵՑԱԸ



մասին մէջ։ Թէպէտ հոս ալ երկար պիտի շմար, սակայն 1854ին Մոսկուայի մէջ կազմուած ընկերութիւնը պիտի անմահացընէր զՊատկանեան Գումաս-Բարիկա անուան տակ։ Այդ ընկերակցութեան նպատակն էր ժողովրդեան համար ընթերցման գրցեր հրատարակել։ և երեկ հիմնադիրներն անուան ու մականուան սկզբնատառերով (Գէորգ Քանանեան, Մնացական Թիմուրեան, Բափայէլ Պատկանեան) կազմեցին Գումաս-Բարիկա կեղծանունը, այդ անուամբ լոյս պիտի տեսնէին զանազան գրական աշխատութիւններ։ և առաջին անգամ, Պետրովդիքի մէջ 1855ին լոյս տեսաւ, «Գամառ-Բաթիկա» տետրակը, վասն զի ամենչն եռանգուն անգամը, իր Պատկանեանը, Պետրովդիքի համալսարանը կը գտնուէր։ Տէսարակը 16 երեսէ, ոտանաւոր և արձակ գրամիւններէ կը բաղկանար։ Ռաանաւորներն մէջ, որ չորս են թուով, և Հարկ շայա լսել թէ Պատկանեանին են, ամենչն անուշի է լիզուով ու արուեստով «Երկու բոյր»ը։ շատ չանցաւ,

երկու տարուան մէջ ետեւ հոտե կլան ու-
թիշ չորս տետրակներ ալ, որոնք ընդ ամէնը
18 բանաստեղծութիւններ կը բովանդակին,
և փութանց ըսելու՝ որ ասոնց մէջ առօդինն
է բանաստեղծութիւններ, սահունաւթիւններ, ի-
մաստներով, միով բանիւ, ամէն մասամբ,
«Մայր Արյաբուի», — և չենց սիսալիիր եթէ
բանց թէ Պատկանահանի գուու գործոցն է
այդ, որ նոյն ատեն գեն քսանը հինգ առ-
ուուն էր, ուսանող, ապագրութեան ամէն
հոգերով բենաւորուած: — Ընկերութիւնը
լուծուեցաւ, սակայն Գամառ — Քաթիւպա
կեղծանունը մասց Ռ. Պատկանահանի վրայ:
1860ին աւարտեց համալսարանի շրջանը,
մինչեւ այս ատեն հրատարակելով մանկա-
վարժական քանի մը գործեր ալ. Նոր-Այր-
քենարան 1856ին, Ազգային երգարան 1856
—1857ին, ուր հաւաքուած են նոյն ժամա-
նակի ազգային երգերը, և ասոնց մեծ մասը
երգուական խաղերով ձայնագրուած. Ռու-
պենուն Գրիգորյի պատմութիւնը 1857ին,
Երգվասի Առակիները 1859ին, երկուցն ալ
պատկերազարդ: Ռ. Պատկանահան կը տեսնաւի
նաեւ սոյն ատեններս Հիսիսափայի մէջ
Ռիտառորդ գրուածով, որ առանձին զրբու-
կով ապուեցաւ ի Թիֆլիս և Մեծն Նախո-
յանի պատմութիւններ. և 1860ին վերջ կոսկեց
հայոց աշխարհի, Մ. Ազգաբէկեանի ամսա-
թերթին մէջ. Կ այս վերջնոյն մէջ հրատա-
րակեց 1861ին, Քաջ Վարդան Մամիկո-
նեանի մահը գունագեղ բանաստեղծութիւնը,
որ իր սկզբանաւորութեամբ

Ով լուսին լուսին, ել քանի՞ եղակա
Դաշկացած, տըժգյան, տըխուր երեւես.

Նահապետին երգերէն մին' Աւարայրի
Պրպուշի կը յիշեցնէ, որ նոյնպէս առ լուսին'.

Ո՞ց տառ իմ լուսնին կ'ուղղէ
իր խօսքն,

Ո՞ց տառ իմ լուսնիկ հեղիկ ու հանգարտ
Համասփառ լուսողը ի վեռ, ձոր և արտ.

Երկու մեծ բանաստեղծներու Վարդանայ
վրայ այս երգը բանի նման ու աննման է,
և վայրիկեան մը կը յիշեցնէ Մ. Զերազի
Գրական փորձերու գեղեցիկ մէկ էջը, Պէ-
շիկիմաշշեանի և Ալիշանի զուգակշխուը: Գա-
մառ-Քաթիպայի ու Նահապետի՝ Վարդանայ
վրայ երգը լսենէս լիրջ պիտի բանց. «Եր-
կուըն ալ կ'երգեն»: Ալիշանի հրդը զոռում,
Պատկանեանենիր ճըուըլին է: Մի ջրլիչէ է
Ալիշան, որ ոռնալով ժայռէն վար կը նե-
տուի...: Պատկանեան մի առուակ է, որ
խոաին ատակ դրաբեռով կը սահի, չի հոսիր
կը ծաւալի...»:

Գամառ-Քամիսա, բաց ի բանաստեղծութիւններէ արձակ գրուածներու ալ ճաշակը տուաւ կառավիր մէջ, Թումաս Բօցարիս (1861), Թրօվարօք (1861), Խաչակրաց արշաւանքը (1862), Թարգմանութիւններով, որոնք Ա. Միհևանիսիան¹ կեղծանուն սառ-ռապութիւնն կը կընի:

1863ին փորձ մ'ըրաւ Պատկանեան ու սումնական թերթ ալ հրատարակելու, և առաջին թիւը լոյս տեսաւ սեպտեմբերի մէջ Հիւսիս անուամբ, քառածալ՝ 8 երեսով, աշխատակիցները գրեթէ իր ընտանիքով կը կազմուէին. Ք. Պատկանեան ընդարձակ յօւղուածով մը՝ լրագիր հրատարակելու մասին կը խօսէր. Ենթունի Հայրը, արձակ ու ստանաւոր գրուածներով կ'օգնէր, օրիորդ Օլգա Ամիզի, մեր բանաստեղծին ապագայ ամուսինը եւրոպական Հեղինակներէն քաղուածները թարգմանելով. ինը Պատկանեան ալ քնարը թողած արձակ գրութեանց ² ու

1. Այլ և այլ կերծանուններ գործածման է Պատականնեան ժամանակին ու պարագայքին համեստա. « Խամիլ, Նշորահ, Թիզ, Տամրա, Ճանիկ Մամոն, Շատուրա »: 1877-1880 Մեղադ Հայուսառահի մուղըն մէջ. « Թոքի առայ » Կայիսափս զրուածին տակ. « Ալզոտ կուսցես » Գամառա-Բաթիս հրատարակութեան

Ա տեսրակին մէջ, 1843. «Ախտամերկեան, Սիրիակ, Պալրա, Միքայէլ վայելչեան» զանազան մէաեռու տակ ն, անահուսէ:

2. « Յ. Ալամբարեան », « Վէրք Հայոստանի » (անկատար), « Խոյեցիք », « Աստրականականի », « Հայեր », և այլն:

թարգմանութեանց¹ ձեռք կը զարնէր. սաւ-
կայն տարի մը հազիւ ապօնցաւ իրեն շա-
րաթաթերթը, վերջապէս ժամկեց տպարանը
և 1866ին Նոր-Նախիչեան վերաբարձաւ:

Ռւսուցութեան զբաղումն էր որ այդ թուա-
կանէն վերջ Պատկանեանի կենաց մեծ մասը
պիտի զրաւէր, նախ իրեն բացած «Օրինա-
կելի պանսիօն» (1867-1876) և «Ման-
կական պարագէզ» (1879) գլուխութեան մէջ,
և յետոյ 1880ին Նոր-Նախիչեանի հա-
րիւրամեակի յիշատակին հիմնուած «Այսուե-
ական զբացին» տեսուչ կարգուելով, և
նա այս պաշտօնը անընդհատ մինչեւ 1892
վարեց, մինչեւ որ թոքախտի տանջող սուրը
կտրեց մեծ ու անուահ քերթողին կենաց
թելը, սուրքի մէջ թողլով լուսանիբը ինը
զաւակներով և ամբողջ ազգը:

Պատկանինք Պատկանեանի մինչեւ 1866
անցուցած գրական կեանքը, բայց Նոր-
Նախիչեանի ժողովրդեան մէջ հաստատուե-
լիս ետքը, մանր պիտի քննէր նա ժողովրդ-
դեան ցաւերն ու վերքերը, ու այդ քննու-
թինները՝ թէպէտ գաւառական լեզուուժ,
սակայն միապարի մը գրչով պիտի արձա-
նագրիր շարք մը յայժ հետաքրքրական պատ-
կերներու ու վէպիկներու մէջ (Ալյոն, Լե-
զոյ կորող, Հոգեվար հայր), Այսուամերիկան
ու Միւլիկ ստորագրութիւններով: Իսկ իր
քաղաքացւոց ախտերը պիտի ծաղքէր և կծու-
երգիծաբանութեամբ պիտի նկարագրէր ցեր-
թուածներովը, որոնք լոյս տեսան 1879ին
«Նոր-Նախիչեանցց բնար» ին մէջ, և յե-
տոյ այլ և այլ ժամանակ մինչեւ 1888ին
պարբերական թերթերու մէջ: Գրականական
լեզուուժ Փոքրի մէջ լոյս աեսած են (1880)
և շահած էի, և Փառասէր վէպերը, որոնք
նկարագրի են հայ ուսանողի կեանքին, իսկ
Արձագանքի մէջ 1884ին և առանձին գր-

բուկով տպուած Տիկիէն և Նամիչու վլոր,
որ պատկեր մ'է հայ վաճառականի բար-
քին: Անի թարարերգութիւններ ալ, ճանա-
պարհուական ու պատմական ու զանա-
զան դրուածներ ցանուած ու ցրուած զի-
թէ ամէն ուսւահայ թերթերու մէջ²: Իրեն
թարգմանութիւնն է Պուշկինի «Սոսկի ձկնիկ» ը-
տպուած ի Թիֆլիս: Ճապարդ օրագրի մէջ
գրած է «Յովհան Ռուկերանի վարքը»: և
Երիանիկի մէջ «Ճառ ըստ զիպաց Ալյա-
զովսիք Վ.ի Պատերութ գալուն»: Անի
երկու գրքոյններ (Մանկական սուանուոր-
ներ և երգեր) Թիֆլիս տպուած, ինչպէս
պարձեալ (Մայրենի բարբառ) զասապիրքը
ի Թիֆլիս և «Հնական այբունարան»ը, ի
վիշնան ապուած: յիշնիք վերջապէս «Նոր-
Նախիչեանի Պատմութիւնը և ծնապիր մաս-
ցած «Ծուոսա-Հայ համառօտ բառարան»ը
ու շատ մը սասանաորներ, որոնք բարեկա-
մացը քով կորուուած են:

Պատկանեան գրեթէ միշտ առիմուլ մը
կը հանէր իր գրուածները, «Կարինի Մո-
խակը», «Կայափան», և այլն, զայս կը
հաստատեն: Խոկ 1877ի պատերազմը,
զինքը ստիպաց՝ Վանեցւոց ու Մշեցւոց վրայ
աղի արցունքներով երգեր յօրինելու: Պատ-
կանեանի քնարը թրմուացուցին այն անուշ
երգերը՝ որոնց արձագանգ կու սան, գրեթէ
կէս գարէ ի վեր, չըղղազարդ զահիճներու
գմբէթները, լիբանց ու ձորիերու ժայներ: Պարզութիւն ու բնականութիւն, կինզանի
նկարագրութիւն ու վասլասուն երեւակայու-
թիւն, — ահա ընդհանուր ուրուագիծ մը մեր
քնարերգակ բանաստեղծին ու վիպագրողին:
Գիտացւ նա ժողովրդեան համար ըլլալ, ա-
նոր լեզուն, անոր զզացումները հնացու-
ցին իր թելերը, թէպէտ խիստ պարսաներ,
թէպէտ երգիծաբան յանդիմանութիւններ

1. «Առվաշրջիկ Արներաշի եաթն ճանապար-
հարքութիւնները», «Աւուուականի վէպը»:

2. Գ. Խալաբերդը հրատարակած է 1873ին
ի Գեղարքուրդ Պատկանեանի թնտիր Եղանակի-
րորդները 2 հունիսի կեանքարական նկարա-
գութ: Առկից մենք ալ օդառաջանք: Պար-

եռաւ լոյս անուած են ի Մոսկուա 1864ին և
1881ին Պամսոս-Քարիպայի բամաստեղծու-
թիւնը ու Այսու երգեր անուններով: Հմատ.
Մշակ. Զալբուշեան, 1901: - Տարագ. Շահա-
զէջ, 1901: - Գեղանի 1901: Վէնեսաբէ:

թափէր հայ ժողովրդեան զլխուն վրայ, սաւկայն պիտի չգաղրէր ազգին երգիշը¹, ազգին բանաստեղը կոչուելէ:

Իր հայրենասէր համարձակութեան ու անկեղծութեան համար, կենանութեան ատեն փառաց պսակը զլխուն վրայ միշտ չկըրցաւ տեսնել. սակայն մտհուընէն վերջ բարձրացաւ գովասանաց ամպերով և ապագայք պիտի ճանչնան Գամառ—Քամիապայի մէջ իրենց պարձանըը:

Պատկանեանի տունը կը գտնուի Նորդ-Ղափիջեանի «Ա. Թորոս» թաղի (Ա. Թորոսի) փողոցի վրայ: Փայտակերա է և շխնուած ընզարծակ բակի մէջ իր սիրած պարտիզին խորը: Տանը փոքր, ցած, մէկ յարկով է, և աւելի զիւղական պարզ խճմի մը կը նմանի, քան թէ քաղաքացւոյ բնակարանի: Պատկերի մէջ կը տեսնուի տան ճակարը և զիւնաւոր մուտքը, որուն առջև նստած են իր այրին և աղջիկները: Պարաւէլը, որ հիմայ առաջուանը չէ, Պատկանեանի ձեռքի արդինքն է, իր բոլոր ազատ ժամանակը կը նուիրէր նա այդ պարտիզին, փորելով, մաքրելով և մինչեւ սոկ կենաւոր տեղերէ ընթիր պաշտառ ծաներու տունենքը բրեկ տալով և հօն անկերով:

Պատկանեանի տունը կը բազկանայ չորս սենեակներէ: Մուտքին փոքրիկ նախասենակի մը մէջ կ'երթիցոտի, որուն ձախակողման պատին մէջ բացուած գուռը կը առնի պղտիկ, ցած սենեակ մը որ հանգուցեալին առանձնասենեակն էր: Բանաստեղծին մահուընէն վերջ, այդ սենեկին կարգը ու կահըը փոխուած է, սակայն լուսանկարելու համար արուած է անոր ճիշդ այն ձեւը որ իրեն կենդանութեան ատեն ունէր:

Հ. Գ. ՇՐԱՋԱՆ

1. Սոյն ամազոսով լուրջ ուսումնասիրութեւն մը կասարած է Պ. Եղիշէ Մաղաթեան (Մուրճ, 1892 N. 10, 11. 1893 N. 4): Խոկ Պ. Կ. Կոսիկեան սևուցչը Մասկուայի Լազարեան ճեմարանի մէջ, «Բանաստեղծ քաղաքացի» խորազով քննադատութիւն մը ԳամառՔամիապայի գրուածոց (Մուրճ, 1897 N. 5, 6):

ՀՈՌՄԱՅ ԱԻԱՐԱՌՈՒԹԻՒՆԸ

ԳՈԹԱՑ ԱԶԳԵՆ

410 ՏԱՐԻՈՑՆ ՄԷՋ

Հոռմայնան կայսրութիւնն երկուքի բաժնուելէն ետքն, — յԱրեւելեան և յԱրեւելեան և յԱրեւելեան և յԱրեւելեան կայսրութիւն, — ոյս վերջնոյն աթոռն ժամանակէ մի ետքը փախազրուեցաւ ի Ռազմեննա, որ Ալբիւական ծովուն մերձաւոր ըլլալով և համեմալոււաներէ շրջապատուած, ապահովագոյն ապաստանարան էր կայսերաց քան զլուռ: Սակայն Հռոմայիցիք որ նախկին անբարութիւննին քիչ կորսուցցեցր էին, գախարավ Մարտիոսի և Գերմանիոյ բարբարոսներուուն արշաւուքն, ստէպ պաղասելով կ'աղաչէին իրենց կայսերաց՝ որ զիավեննա թուղով՝ վիրագառնան ին հառման է Հռում:

Ոնորիս երիտասարդ կայսրն զիջաւ Հոռմայեցւոց աղաւանքն, և 403 տարուցն վերջին շքել հանդիպի մտաւ ի Մայրաքաղաքը: Հանգարտ էր երկուս կայսեր սիրու, զի Մայրէկոն քաջ զրավալը Վերանայի և հովէնցայի յաղթանակներովն ետ գանասած էր Ռատրոգիթաց բանակն որ կը սարածուեին հտալիոյ մէջ:

Սակայնին յաշթանակներովն պանծացած, և իւր կցեցրորդ հիւպատոսութիւնը տօնելու դիմամել անցաւ Ռոռիոս Միլվուն կամրջէն և իրեն համար կանգնաւած յաղթական կամաներուն սակէն ծանր ծանր կը յառաջէր զիս ի քաղաքը: Յաղթական կառքին մէջ իւր գով նստեցւած էր զլտերիկն, իւր աները որ միանգամայն նախարար էր կայսերութեան գործերուն: Այնչափ էր ժաղավրդեան ստուար բազմութիւնն, որ մինչեւ ի կապիտուլիոն և մինչեւ ի բըռուն Պալատինեան դիլուած էր: մինչեւ տօներու երդիկներուն վրայ խռնուած էին արք և կանայք և տղաք, և ծափահարութեամբ կ'ոզջունէին գեռահասակ ինքնակալն և հաչակւոր պատերազմիկը: Կայսեր ընկերակցող զօրքին մէջ բարբարուներ ալ կային: օգուն մէջ ժանանող զրօսակները, պշնձի զէնք քերը շնչառողուն և սիրամարգի փետուրներով զարգարած սաղաւարտներն, սոկեհրս կըրկնոցներն, և ձից երկաթեայ ժամեկանին համանեազաններն հրացուած կ'աղջէին: :

Ոնորիս մտաւ կայսերաց պալատն և հօն